

ւելի ծանր են քան օդը, և այդ պարագային կը յառաջանան սողոսկելով և հետեւաբար որոշ բարձրութեան վրայ անազդեցիկ են:

Այսօրուան յայտնի կազերն անոնց են որ վերջին պատերազմին գործածուեցան, գժրախտաբար և զիւրաւ ենթազրելի է որ կան նորեր, որոնց գէմ հակազդեցիկ միջոցներ գտնել ու ճարտարարուեստականորէն անոնց արտադրութիւն և ցրուումը խուճապի օրերուն գերբնական ոյժի կը կարօտի:

Կազերը երկու գլխաւոր դասակարգի կարելի է դասել,

Ա. - Մնայուն կազեր

Բ. - կարմատեւ կազեր  
Նայելով իրենց ազդեցութեան տեսողութեանը:

Այսպէս, օրինակ, երբ կ'ուզուի արգել ճամբու մը, բերդի մը գործածութիւնը, իփորի ճակատամարտին գործածուած և ատկէ իր անունն առած իփեռիդ հեղուկը (sulfure d'éthyle dichloré) կը սրսկուի. ասիկա մեքենաներու մէջ գործածութիւնէ յետոյ աղջող կազի երեւոյթն ունի, որ շատ դանդաղորէն կը շողիանայ և մինչեւ ութ օր դեռ ազդեցիկ է:

Chloropicrineն եւս հեղուկ վիճակի մէջ շատ երկար ժամանակէ վերջ միայն կ'անհետանայ:

Ընդհակառակն երբ դիրք մը զրաւել է հեռանկարը, կը նշանակէ արձակուած կազերը պէտք է կարճատեւ ազդեցութիւն մը միայն կարենան պահել որպէսզի յարձակող բանակը յաջողութեան պարագային կարողանայ նոյն դիրքերուն մէջ մնալ անվտանգ:

Վերոյիշեալ կազերէն դուրս մնացեալ ները կարմատեւ են:

Մարդու կամ կենդանիի գործարանային հիւսուածքներուն վրայ ըրած ազդեցութեան տեսակէտով կազերը կարելի է դարձեալ բաժնեւ դասակարգերու:

1. - Հեղձուցիչ (suffocants) կազերը կ'ազդեն շնչառութեան գործարաններու վրայ, զօրաւոր հազ կը պատճառեն և ի վերջոյ շնչահեղձութեամբ՝ մահ:

Ասոնցմէ են՝ chlore, palite, surpâlite, phosgène (chlorure de carbonyle):

Այս վերջին կազը զիպուածով աւերներ գործեց 1928ին Համպուրկի մէջ, և մինչեւ տասնեւութ հազարամեղը հեռու զոհներ խլեց: Եւ այդ օրերուն նկատուացաւ որ անձեւը կը տարրաղաղը այս կազը, իր հակազդող դեղն է ricinoléate de glycérine կամ հյոսուլֆիտ դունք գտող զառող զիմակներու մէջ դրուած կը գործածուին:

2. - Վէրք յառաջ բերող (vésicants)

Կազերու դասակարգէն է իփեռիդը որ բարեխառն օդով կը շոգիանայ դանդաղօրէն, մարդոց հիւսուածքները, մորթը, զեղձերը, բջիջները կ'այրէ, ասոր գէմ կը գործածուի chlorure de chaux և կամ մեծ քանակութեամբ կիր պարունակող hypochlorite de calcium. այս տեսակէն և իփեռիթի նման բաղաղրութիւն մ'ունի նաեւ Lewisite լսուած հեղուկը:

3. - Որտասուարեր (lacrymogène)

Կազերէն է bromacétone կոչուածը որ թանձրացեալ վիճակի մէջ կրնայ վէրք ալ յառաջ բերել. ասոնցմէ են նաեւ chlorures և Bromures de benzyle et xylyle, որոնց ազդելով աչքի գեղձերուն վրայ, բորբոքումներ կու տան և տեսողութիւնը բացարձակապէս անկարելի կը դառնայ ժամանակի մը համար:

4. - Փռնգացնող (sternutatoire) կազերը գործածուեցան պատերազմի վերջաւորութեան շրջանին, ասոնց զիմակներէն անցնելով կը ստիպեն ենթական հանել զիմակը, կ'ազդեն ըթի գեղձին վրայ. իրենց երկրորդական ազդեցութիւններն են կոռորդի բորբոքում, արցունք բերել և ըթի զօրաւոր ցաւ:

5. - Գլխի պտոյտ (labyrinthique) պատճառող կազերն են oxyde de méthyle dichloré.

6. - Վերջապէս թունաւոր (toxique) կազերը, որ մարդկային և կենդանական գործարաններուն մէջ մոռնելով այս կամ այն մասերը կը քանդեն, երկրորդական

ազդեցութիւններ ալ ի գործ դնելով: Ա. սոնցմէ ոմանք, օրինակի համար, մասնաւորապէս զղային զրութեան և արեան վրայ ազդող թոյներ են: Գլխաւորաբար երկու զօրեղ թոյներ կան որ օդի ծանրութիւնն ունին և հետեւաբար կարճատեւ, oxyde de carbon և acide cyanhydrique, որոնց թէկ երկար ատենէ ի վեր ծանօթ, բայց դեռ կարելի եղած չէր թանձրացնել. և այս պարագային անոնց զարհութելի են: Կ'ըսուի թէ զերման երկու ճարտարարուեստական տուներ վերջնոյն խտացման (ծանրացման) միջոցը հնարած և մինաշնորհն ստացած են:

Կամ բնականէն թանձր կազեր, կամ ալ որ զանազան տարրերու հետ բազագրուելով կը ստացուին, ասոնցմէ Arcine կոչուածները բուն իսկ մառախուղի երեւոյթն ունին:

Կազերու գործածութեան կերպերն են

Ա. - Օդին նետուելիք ուումբեր: Վերջին պատերազմին ասոնցմէ չգործածուեցան փոխադարձութեան վախով, բայց գալիքուածարելու դիմակամիջոցը:

(Շարումակելի) Վազակն Անդքասնա Ճարտարագէտ

բին շատ կը վախցուի որ գործածուին: Բ. - Թնդանօթով նետուելիք ուումբեր, որոնց սովորական պայթուցիկ ուումբերու աղմուկը կը հանեն, որով պէտք է միշտ դիմակ գործածել, մանաւանդ արշալոյսի մերձաւորութեան՝ երբ յերիտ հեղուկը առաջին ճառագայթներոն հետ կը սկսի գործաշխանալ:

Գ. - Հովէն տարուող օդի ալիքներով, տեղի կ'ունենայ երբ հովի հոսանքը դէպէ թշնամին ուղղուած է և բաւականաչափ արագութեամբ:

Դ. - Հեռարձակ ուումբեր, որոնց յատուկ թնդանօթներով մինչեւ 3000 մեդր և թեթեւ ու նպաստաւոր հովի պահուն կազեր կը ցրուեն:

Ե. - Նահանջի պահուն նախապէս ութ օր տեսուող հեղուկներ թափելով որոնց երբ կը հանդիպին՝ պէտք է նշանափայտերով ճշղել սահմանները և տեսողութեան ժամանակամիջոցը:

(Շարումակելի) Վազակն Անդքասնա Ճարտարագէտ

## ԹԵՐՁԵԱՆ ՀՆՏԱՆԵԱՅ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԼԲՈՄԸ :

Առ համարեղ քերրողի թովմաս եփենտի թերզեան

Միտքդ ճշմարտին, սիրտ ալ զեղեցկին նուիրեցիր, և մեզ թողիր այս Ալպօմն. — Բայց անուն մը, տող մ'ունենալ թերզեանի ալպօմն իսկ մէջ՝ չէ փոքր փառք. — Իսկ երանի քեզ, ո՞ թերզեան, որ աննիւթ տառերով գրած ես և կը գրես յար սրտերու մէջ. դոքա քեզ ալպում:

Ո. ՊէրՓէրեսն

Մեծաբար բարեկամ և եղբայր թովմաս թերզեան

Իցիւ հայք պատիւ ճանչնալ զիտնային,

Կրօնքի հարցերով շատ չի զբաղէին,

ինչպէս դուք ես իրար յարգէին,

թեշուառ այս դրութեան բնաւ չի հասնէին:

Կ. Պօլիս 17-8-1887

ՈՍՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ